

Գ .

Արքայութիւնդ որ երկրումս ,
Մըբըց արգէն է ըսկըսել .
Հաճիր որ դայ ամենուս ,
Որ քեզ որդի ենք եղել :

Գ .

Քո պատուիրանն ընդունայն ,
Թող չ'անցանէ , ո՛վ Աստուած .
Այս օր մեր կենացն համայն ,
Ամեն օրուան տո՛ւր մեզ հաց :

Ե .

Խաղաղութեան հեզ հոգին ,
Միշտ մեզ տիրէ ամենուն ,
Որ ներենք մեր զըկողին
Որպէս և դու ես ներում :

Զ .

Քո զօրութիւն մեզն հեռ
Ըլի մեր գայթոտ ճամբում ,
Օգնիր մեզն ետ ընդ ետ
Երբ փորձանքն է մերձենում :

Է .


Մեր կրօնից հեռ կռւումն ,
Երբ չարն մեզ ընկըճէ ,
Մի թող որ նա մեր հոգուն ,
Տիրէ , երկնից մեզ զրկէ :

Ը .

Մեր լայն եւ նեղ օրերումն
Քո բանդ ըլի առաջնորդ ,
Որ քո փառացի անպատում
Ամենքս ըլինք ժառանգորդ :

Թ .

Որովհետեւ փառք պատիւ
Քեզ անեղիգ պատկանի ,
Արքայութիւն զօրութիւն
Գարուց ՚ի դարս եւ հիմի :



Գ Բ Ո Յ Ո Ւ Բ Ր Ո Յ

Ե Ի

ՍԱՍՈՒՆՅԵ ԴԱՒԻԹ ԿԱՍ ՄՀԵՐԻ ԴՈՒՌ

Մրադրեաց Գ . Վ . Սրտանկրեանց :

Փոքրիկ է սոյն Մատենիկ . բայց
պարունակութեամբ յոյժ քաղցրիկ =
Կը տեսնես իւր մէջ Հայրենեաց սիւ
րուն նկարագիր , բերանացի աւան
դութեանց ծրագիր , վէպեր ու ա
ռատելներ բնածիր , և ամեն տեղ գիր
ու բիր՝ անխտիր : Ընդարձակ չէ , բայց
միակ է պարունակութեան կողմէն .
Ճարտարահիւս չէ , բայց բնահիւս է .
և այս է իւր մեծ արժանաւարութիւնն :
Լեզուն փայլուն չէ . բայց սահուն է .
բանաստեղծական չէ , բայց բնաստեղ
ծական է , բնութենէն առնուած է ,
բնական գրուած է , ուստի և բնական
հրապոյր ունի : Ով որ բնութիւն կը
սիրէ , ով որ Հայրենիք կը սիրէ , ով որ
ժողովուրդ կը սիրէ , ով որ ժողովրդա
յին աւանդութեանց , զուցայ և վիւ
պայ հետքեր կ'որոնէ , անհնար է որ
Գ Բ Ո Յ Ն Ո Ւ Բ Ր Ո Յ Ն սիրով չը կարգայ :

Մէք շատ անգամ կրկնած եմք ,
որ մեր Հայ Հայրենեաց պէս Հայ ժու
ղովրդեան կեանքն ևս անմշակ է , հե
տազատուած , քննուած և գնահատ
ուած չէ : Ազդի ազդի յիշատակներու ,
սովորութեանց , վարուց ու բարուց
հանքեր կան , որոնք փորուած , դըր
նուած և զտուած չեն : Աշխարհ , որ
որրան եղած է Մարդկութեան , աշ
խարհ , որ խանձարուր եղած է Քրիս
տոնէութեան , աշխարհ , որ մրցարան
եղած է մարտի և սպառերազմի , աշ
խարհ , որ հանդիսարան եղած է հա
ւատոյ և նահատակութեան , այս աշ
խարհն գանձեր ունի իւր մէջ անտիւ
ըրհեղեղեան ժամանակներէն սկսած ,

ուանդութիւններ և զրոյցներ ունի ի բարու հետ խառնուած, հեթանոսականն ընդ ֆրիստոնէականին, տրամուկանն՝ ընդ ուրախականին, վիշապականըն՝ ընդ հսկայականին, դիւականն՝ ընդ հրեշտականին, առասպելականն՝ ընդ իրականին, և այլն և այլն : Բայց ո՞վ է հետախուզողն . ո՞վ է քըննող քբքողն և ՚ի լոյս գրաւոր աշխարհի հանողն : Նոյն խի ԳՐՈՑ ու ԲՐՈՑ մատենական բանասէր հեղինակն ահաւ դողով կը ծրագրէ իւր գրքոյն . կը ստակայ որ ընթերցողք պիտի ծիծաղին իւր վէրայ . կասկած ունի , որ իւր մատենիկն պիտի ծաղրուի իբրեւ սընտուաց ծրագիր :

Բայց սխալ է այս կասկածն ու տարակցան . ընդհակառակն՝ ԳՐՈՑ ու ԲՐՈՑ նման աշխատասիրութիւններն մեծ արժէք ունին բանասիրաց առջև : Նոքա ժողովրդեան ասից եւ խօսից պատկերն են , նոքա ժողովրդային հասկացողութեան նկարն են . նոքա Ազգային բանաւոր աւանդութեանց կենդանագիրն են : Ո՞վ որ սոյնպիսի աշխատասիրութիւններն կը ծաղրէ , իւր անձն կը ծաղրէ , իւր ժողովուրդն կը ծաղրէ , իւր Ազգն կը ծաղրէ : Ո՞ր ժողովուրդն է , որ նախապաշարումներ չունի . ո՞ր ազգն է , որ առասպելներ չունի . ո՞ր երկիրն է , որ աւանդական կամ բանաւոր գրականութիւն չունի : Եթէ լուսաւորեալ Չուեյերիոյ լեռնական եւ շինական ժողովրդոց մէջ շրջագայիս , այնպիսի նախապաշարումներ կը տեսնես , այնպիսի հրնաւանդ բաներ կը նշմարես , որոց նմաններն թերեւս չունին Հայաստանի մէջ : Բայց գիտնականներն ամենեւին չեն ծաղրեր , այլ կը հետախուզեն , կը քննեն և ժողովրդային կենաց պատմական յիշատակարաններ կը կողմեն :

Ինչ որ է մեր ժողովուրդն , նոյն


է և ԳՐՈՑն ու ԲՐՈՑն և իւր նման ծրագրութիւններն : Մեր ժողովուրդն առանց օտար գունով պճնելու , առանց օտարոտի ձեւով ու ներկով սընգուրելու և շղարելու համար , ԳՐՈՑ ու ԲՐՈՑ մատենական նման գրքեր պէտք են , որպէս զի ճանաչեմք մեր ժողովուրդն իւր յատուկ գծերով . որպէս զի իմանամք և զգամք թէ՛ ի՞նչ ունի , ի՞նչ կորուսած է , ի՞նչ խառնած է , ի՞նչ այլայլած է , ի՞նչպէս յառաջ եկած է , ի՞նչպէս սրահպանուած է , ի՞նչ է իւր գեղեցիկութիւնն , ի՞նչ է իւր արգելութիւնն , ի՞նչ է իւր կեանքն ու կենցաղն , ի՞նչ աստիճանի զարգացման մէջ է իւր միտքն ու սիրտն :

Այս եղանակաւ կարող ենք ճիշդ գրիտ գաղափար ունենալ մեր ժողովրդեան վերայ . այս ճանապարհաւ կարող ենք ժողովրդային կենաց ստոյգ պատմութիւն պատրաստել . վասն զի մեր ունեցած պատմութիւններն ժողովրդային կենաց պատմութիւններ չեն , այլ մասնաւոր անձանց , մասնաւոր գիտաց , թագաւորաց , իշխանաց , պատերազմաց և արիւնհեղութեանց , ինչպէս էին ամեն տղգաց պատմութիւններն մինչեւ ներկայ դարս :

Եթէ մանրամասն քննութեան տանումք ԳՐՈՑ ու ԲՐՈՑ մատենական պարունակութիւնն , շատ բաներ կարող եմք իմաստասիրել : Այն տեղ կը տեսնեմք ժողովրդային երեւակացութեան չափազանցութիւններ , որ նշան է մտաւորական անմշակութեան : Այն տեղ կը տեսնեմք սոսկման և դարհուրանաց առասպելներ , որ նշան է թէ՛ նոյն երկիրն միշտ ահաւգողի մէջ եղած է շրջակայ թշնամիներէն : Այն տեղ կը տեսնեմք կրօնասիրական անթիւ աւանդութիւններ , որ նշան է թէ՛ բազմախուսն նեղութեանց մէջ ամեն բան սրբացուցած է : Ամենէն աւելի ,

այն տեղ կը տեսնեմք, որ մեր երկիրն ազատութիւն չ'է ունեցած, ուստի ուրիշ աղբաց նման իւր կեանքն ու կենցաղն չեն երգուած, իւր աւանդութիւններն ու զըշյոյններն չեն նուազուած. վասն զի բանաստեղծութիւն, քերթութիւն, և ճարտարաստութիւն միայն ազատութեան հոլոյն վերայ կը ծին ու կը ծաղկին:

Հայրենեաց սէրն նոր պէտք է բանաստեղծներ յարուցանէ. ժողովըրդեան կեանքն նոր պէտք է պատմիչներ և վիպասաններ ունենայ, և այս ուրիշ բանով չը լինիր, եթէ ոչ ԳՐՈՑ ու ԲՐՈՑի նման երկասիրութեանց բազմանալով:



ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ

Ս. Ծննդեան եւ Մկրտութեան հանդէան ամենայն փոքուորութեամբ և խաղաղութեամբ կատարուեցաւ ՚ի Ս. Բեթլէհէմ: Սոյն Տօնախմբութեան ժամանակ մեծ համակրութեամբ վարուեցան Յոյնք և մինչեւ անգամ մեր Ս. Պատրիարքի երթալու և դաւանալու ժամանակ Ս. Եղիայի վանուց զանգակներն սկսան հնչեցնել ՚ի պատիւ Ս. Պատրիարքին և համօրէն ուղեկցայ:

Սակայն սոյն քրիստոնեավայել խաղաղութեան արտաքին ցոյցերն երկար չը տեսցին: Յետ ութն աւուրց ՚ի Տօնի Անուանակոչութեան Տեսան, ըստ հնաւանդ սովորութեան, յետ Պատարագին մեր Տեսուչն սիւնաղարդ գաւթէն անյնելու ժամանակ Յոյնք սկսան դիմադրել, զանգակն հնչեցնել և իրենց քաղաքացի ժողովուրդն ՚ի կռիւ հրաւիրել, գաւթի փայտեայ դուռն գոցել, մեր Միաբաններն պաշարել և բիրերով ձեծել:

Սոյն կռուոյն մէջ մեր վանուց խոհարարն գլուխն սաստիկ վերաւորուելով յերուսողէմ բերուեցաւ եւ վսեմ. Փաշային ներկայացաւ արիւ-

նտթաթաւ: Փաշայն Բեթլէհէմի վերջովման առաջն առնելու կարեւոր միջոցներն ձեռք առնելէն զինի՝ կամեցաւ քննութիւն բանալ եւ յանցարարներն պատժել ըստ արժանեոյն: Բայց Յունաց Ս. Պատրիարքի կողմէն թարգմանն ներկայացաւ մեր Ս. Պատրիարքին, յայտնելով որ առանց Պատրիարքական Վարչութեան գիտութեան կատարուած է այդ զիմադրութիւնն, ուստի գործն քննութեան չը ձգելու համար՝ իրենք պարատ են յանցաւորներն մեր Պատրիարքարանն կոչել եւ ներողութիւն խնդրել տալ մեր Ս. Պատրիարքէն և սպա ինքեանք առանձինն իրենց վարչութեամբ պատժել առանց այլոյ միջամտութեան:

Մեր Ս. Պատրիարքն Բրիտանիական հանդիսաւոր Տօնից և այցելութեանց աւթիւ ներողամտութեան հողւով ընդունեց Յունաց Պատրիարքի առաջարկութիւնն և յանցաւորներն գալով ներողութիւն խնդրեցին և գործն այսպէս վերջացաւ և Փաշային հաղորդուեցաւ:

— Երկար ժամանակն ՚ի վեր Տօնական այցելութիւններն ընդհատած էին Մեր եւ Յունաց Պատրիարքաց մէջ, ներկայ վսեմ. Փաշայի խաղաղասիրական միջամտութեամբ վերստին սկսան եւ մեր Ս. Պատրիարքն արդէն այցելութեան գնաց Յունաց Ս. Պատրիարքին, և սա անշուշտ փոխադարձ այցելութեան պիտի գայ:



(Տես թիւ 1874, Դեկտեմբեր 31:)

ԵՐԵՍ	ՏՈՂ	ՍԻՆՆ	ՎՐԻՊԱԿ	ՈՒՂԻՂ
275	5	Ա.	Թիւրու	ձեւերու
"	5	Բ.	վարդեաութեան	վարդապետութեան
"	50	Բ.	բարձրացեր	բարձրացիր
274	28	Բ.	անաղան	ապագան
275	25	Ա.	եղերանց	եղերանց
"	50	Բ.	մեծ հասարակաստութիւն	մեծ հասարակաստութեան
"	50	Բ.	ժողովուրդի թագաւոր	ժողովուրդի թագաւոր